

ՎԵՐՋՆԱԿԱԼ ԼՍՈՒՄԻՆ ՈՐՈՇՈՒՄԻՆ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ

ՎԵՐԱՆԱՅՈՒՄԻ ԴԻՄՈՒՄ

DS 1824 (Rev. 04/2023)

ՎԵՐՋՆԱԿԱԼ ԼՍՈՒՄԻՆ ՈՐՈՇՈՒՄԻՆ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԻ ԴԻՄՈՒՄ

Լսում ենք, դուք կամ Շրջանային կեդրոնը «վերանայում» կրնաք պահանջել: Վերանայումը գործավարական սխալ մը շտկելու կամ լսումի որոշումին մէջ փաստի կամ օրէնքի սխալ մը սրբագրելու միջոց է: Այս մէկը կրնայ նաեւ ներառել լսումի պաշտօնեայ մը որակագրկելու մերժումը ինչպէս որ վերանայումը: Ասոնք միակ կետերն են, որոնք վերանայում մը կրնայ անդադրուիլ: **Դուք պետք է վերանայում պահանջէք լսումի որոշումը ստանալէն ետք 15 օրուան ընթացքին:**

Դուք պետք է նաեւ այս ինչպէս որակագրկելու պատճենը դրկէք բոլոր անոնց, որոնք ստորագրած եւ/կամ ստացած են վերջնական լսումի որոշումին պատճենը: Միւս կողմը կրնայ գրաւոր յայտարարութիւն ներկայացնել դիմումին աջակցելու կամ դէմ արտայայտուելու համար: Վերանայում չի պահանջուիլ դատարան երթալէ առաջ:

ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՎԵՐԱՆԱՅՈՒՄ

DDS-ի համակարգին մէջ հետեւելու թիւը.

ՕԱԿ դատի թիւը.

Անձին անունը, որուն համար վերջնական որոշումը տրուած էր (Յայցորդ).

Շրջանային կեդրոն.

Վերջնական լսումի որոշումին թուականը.

ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԻ ՀԻՍՔԵՐԸ

Նշեցէ՛ք յատուկ հիմքերը, որոնք համար վերանայում կը պահանջուի (Ընտրեցէ՛ք ինչ որ կիրարկելի է)

<input type="checkbox"/> Սրբագրութիւն փաստի կամ օրէնքի սխալ մը	1. Սխալը ո՞ր էջին եւ տողին վրայ է, եւ ի՞նչ է պահանջուած սրբագրութիւնը:
<input type="checkbox"/> Գործավարական սխալ մը որոշումին մէջ	1. Սխալը ո՞ր էջին եւ տողին վրայ է, եւ ի՞նչ է պահանջուած սրբագրութիւնը:
<input type="checkbox"/> Լսումի պաշտօնեային որոշումը ինքզինք չորակագրկելու	1. Լսումի ընթացքին կամ անկէ առաջ, լսումի պաշտօնեայէն ինչպէս որ ինքզինք որակագրկէ: <input type="checkbox"/> Այո <input type="checkbox"/> Ոչ 2. Եթէ այո, ինչո՞ւ լսումի պաշտօնեան չկրցաւ արդար եւ անկողմնակալ ըլլալ:

Դիմողի ստորագրութիւն.

Թուական.

Յայցորդ, անչափահաս երեխայի մը ծնողը, լիազօրուած ներկայացուցիչ, պահպանող (Conservator), ինամակալ (Guardian), կամ փաստաբան

Շրջանային կեդրոն

Պէտք է ստորագրել եւ թուականը դնել վերի տուփին մէջ. Կարելի է ստորագրել մեյլանով կամ ելեկտրոնային ձեւով: Ձեր անունը գրելով, դուք կը համաձայնիք, որ ելեկտրոնային ձեւով այս ձեւաթուղթը ստորագրած էք: